

տաքին աշխարհի բազմատեսակ աղղեցութիւններու չնորհիւ, նախանիւթին զգայնութեան աստիճանաւոր զարգացմանը : Աւրեմն, զգայնութիւնը եւ մարդկային ինմասկանութեանը կենանիւնը նորթին էական մէկ յատկութեանը երկու ծայրագոյն կետոն են, անոնց միջին աստիճանի տարրերութիւնը մը կայ միայն եւ ոչ թէ իսկութեան, Անա խնդիր մը զոր կրոնիք վերջնականապէս ապացուցուած համարի :

Փանծօ

ՏՐ. ՏՐԴԱՏ ԵՍԱՅԵՆ

(Ծարունակելի)



ՍՈՒԾԵՑ

— —

Թժբուկի, շնփորի ու ջութակի խառնափշնդր, այլանդակ շշնկոց որ հսուեն կը հանձը մինչև ափանջնուու, կ'ապահովցնէր վերապէսն թէ մօտեցած էինք Շէյս էլ Պազի:

Ենէին էլ Պազ Մանսուրայի մօս փոքր գեղ մըն է, քանի՞ քանակներով, բամպակի ու բրնձի արտերուն մէջ կորուած: Միակ աչքի զարնող բանը այդ ցիկով ծեփուած ազտուու բնակարաններուն մէջ, կ'որ ճերմակ շինքն է մոլլայի մը փաթթոցն նաման: Քարացած, հսկա փաթթոց մը զոր ատան ասեն կը նորոգեն եւ որ սուրբի մը, Շէյս էլ Պազի, գերեզմանն է: Ամէն տարի, յունիսին, սուրբրն տօնը՝ մայիսը՝ կը կասարուի հոն եւ բնը որ բոլոր շրջականերէն քան հազար հոգի կուգան կը լիցուին գերեզմանն շուրջը:

—Ենէս էլ Պազի մուշէտը, Թամբահի մուշէտն ետքը, ամենէն նշանաւորն է, կ'ըսէին ինձի գէլլահները հիացումով երբ զիբենք կը հարցուափորէի:

Ծովեկառքի ճամբէն զուրս, Նեղուէն հեռու տեղ մըն էր տակայն Շէյս էլ Պազ, ուր մնը ապարակէն ոււզտով կամ էշով կարելի էր երթալ հասնիլ, ութիւ ժամ ճամբորգելէ ետքը: Յունիսի մէջ, այդ տեսակ ուղեւորութիւն մը՝ Եղիպատին ախորդանք ամուսնուու մը չէ անշուշտիւ երբ առաջուն կանուխ, ութիւ ասար

ֆէլահներու ընկերակցութեամբ, ճամրայ եւ լայ, յիմար գործ մը ըրած ըլլալու կասկածանքը արդէն կը սկսէր կրծել զիս:

Մեր փոքրիկ իումըը հետղետէ կը ստուարնար: Կէսօրին երբ Զարահ հասանք, ուր երկու ժամ հանգիստ ապինք, հարիւր հոգինց կարաւան մը կազմած էինք, Այլազան, ակնախատից կարաւան մը՝ ուղարեց, ջորիներէ, ձիբեր եւ էշերէ կազմուած: Ֆէլլահները ամնքն ալ բրնձն ոնր կարպիկներով, փայլուն, պոռուս գոյներու խառնուրդ մը կը ձեւացնին: որոնց մէջ զեղինն ու կանանչը կ'իշխէին ամենէն աւելի: Խլացուցիչ աղմուկ մը, հարիւր հողիի միամայն խօսակցութիւններէն, երգերէն, գէձերէն ու քահքաւալից ծիծաղներէն կազմուած, կը քալէր կարաւանին նետ: Ու այս ամենքը, արեւուն տակ, զայտերուն կանանչութիւններուն մէջ, զուարթ, ցնծուն պատկեր մը կը յօրինէր որ մողցնել կուտար ճարուն տամանքը:

Մակայն արեւը կը տարնար հետոհետէ, չնչառութիւնի գծուարացներու աստիճան: աւազուափչին քրտինքի կաթիլիներուն խառնուելով՝ կը ցիկոտէր երեսուու վրայ. Էշերը, յոգին, աշ' էշին ու զիբը քալել ու պոտ մը ջորը չկար խմելու: Ֆէլլահները կը շարուուակէին իրենց անկողդ զուարթութեամբ ու լիաթոք պոռչուուքներով լեցուն խօսակցութիւնը: և միայն աշ' չէի մասնակցիք իրենց: էշին վրայ կքած, զլուխս ճամբելու աստիճան տաք, արիւն քրտինքի մէջ, պապակած, կը հեռայի, աչք հորիգոնին ուղղած՝ ի զո՞ր քինոտելով Աւետիաց երկիրը, նէյս էլ Պազի ճերուալով գերեզմանը:

Աւ երբ մնը առաջնորդը, որ ուղարի մը վրայ կարաւանին աղջևէն կ'երթար, թէեւերը շարժելով ըստ թէ՛ էլ Պազի վրանները կ'երեւային, ես ամենէն առաջ գոչեցի, սրաբուխ գուռունակութեամբ մը.

—Էլ համառւլան...

Ու քիչ քիչ սկսանք որոշապէս տեսնել վըրանները, հազարաւոր, անհատնում վրանները, որոնց տակ քան հազար հոգի ժողոված էր:

Կէս ժամ ետքը իջանքմեր հեծանելիքներէն, երբ արդէն մութը սկսած էր պատել:

* *

Ամրող քաղաք մըն էր քովէ քով հասատուած վրաններով: Փողցներ ու հրա-

պարակներ , հարուստ թաղեր ու աղքամաթառ զեր , թատրոն , կրկէս , սրճարան ու պանդոկ , խաղարան ու բազանոց , բան մը չըր պակսեր , Պանզանկը՝ ուր գաղցի , խոչոր վրան մըն էր : երկութիւ բաժնուած , փողոցին վրայի մասց գինետուն-ճաշարանի տեղ ծառաւ յոց ու ետևի մասը՝ Կնջարանի : Հողին վեայ փուոած հրնումբն գորդ մը ուր ձգուած էին շիթեներ եւ երկար , ափվերջանալի բարձ մը որ զանոնիք կը միացէր իրարու , իսրոյ անծոռնի անկողին մը կապած էին՝ որոն մէջ պիտի ննջէրս ։ բովիք ասաւի մասունքն անապահ մասունքն էլուածին ամենէն հանա գրասաւէս , ամենէն պերճայուք պանզանի էր պար : Էլքը ֆարասութցի Յոյն մըն էր : բառ բխ ջուր հանոց մարդ մը : զինեպահ-պանզան կապահ մը որ ետև վաշխառութիւն կ'ընէր : հաշիչ կը փախցնէր : բամապակի միջնորդու թիամբ կը զբացէր : բժիշութիւն կ'ընէր ֆէլլահներու , ակոյա կը քաշէր ու միանգամայն Յունաց մըն էր : բառ բխ ջուր հանոց մարդ մը : զինեպահ-պանզան կապահ մը որ ետև վաշխառութիւն կ'ընէր : Արդիսիափ , այս էր մեր փոխ-հրապառուին անոնք , գործը գիտցոյ մարդ , իր վրան չէր հասառած հարուստներու թաղին մէջ ուր պաեւար չէր կինար ընկլ . ո՞չ ալ աղքատներու թաղին մէջ ուր սահք չկար , ո՞չ ալ հասառացալներու մաս որոնիք չէին խնիք . Արբագիտի իր վանը հասառած էր քասանքը թաղին մէջ : Դժմացնի կար երկու զինետուն : երեք հայշ ծխնելու վրան ու չորս հինգ հասա ալ ուրիշ վրաններ ուր արար կիներ այցեւուներ կ'ընդունէին առանց նախապէս ներկայացման պէտք զզալու : Ասոնցմէ զաս ալ շնէ գիտէր մեր գոտիքը , ետին ու դիմացը քանին վրան՝ որովայնապարի յատկացուած , որոնց մէջէն անընդհատ կը լուսէր թմրուկի ու շիփորի յոդնեցուիչ , կատեցնող աղմուկը :

Երբ յոգնած գաղրած շունչս ասոր Արբագիտի վրանը , ուր քանին մը զաւաթ գարեթուր շնինու կազզուում մը սումն ինժի , վրաններուն մէջ աղմուկն ու իրարանցումը կը կինադադիկուէր : Եներկուան տաքէն ու նախորդ զիւերէն ընդարմացած չէլլահները նորէն կը լեցուէրն սեղաններուն շարջը : Շեյս էլ Պար արժ նապէս տօնելու համար : Մեր վրանին մէջ զիւթէ շարժելու տեղ չէր մացած :

— Թանեա՛ք , վիսքի , պիրա , չեպի՛պ , կը պոռային ամէն սեպաններուն ու Արբագիտի իր յորս օգնականներով չէր բաւեր ծառայելու : Անպին անզին կը վազէր : Կը վազվէր շարունակի , անականներուն պասարլվ ու հայնեկ լով , յաճախորդներուն ասջիւ ֆծնելով : կրակ կտրած թէ ինչու չորս հինգ կտոր չէր կրնար ըլլալ ամենուն հասնելու համար : ատեն առան փողոց խուժենով՝ որովազու թեւէն քալած բնիք ներս մատանուն-վրանոտ ֆէլլահ մը որ երկու երեք գինետուն-վրանուն միջիւ չէր կրնար ընտութիւն մը ընկլ : Ճակատամարտի տաք միջոցին անակնկալ արգելքի հանդիպած զօրավարի : Ընկզելու վրայ եղող նաւու մը նաւապետին ինչամբութիւնը ունէր կարծես Արբագիտի , որ իր անդադում վազգերովը հնաւուզնետ տաքածած՝ ա'լ մէկիկ մէկիկ կը նեսէր վրայէն յաքէթը , ժիլէն . շապիկը ու վերջապէս բանթալոնը :

Ֆէլլահները կը սկսէին զինոլինալ : Համրուրանյներու , անուշ անուշ խօսակցութիւններու , գոն և անձնիւր , սրտարուի քանիանյներու կը յանորդէին սեղանէ սեղան կծու . ակնարկութիւններ , նախատինքներ , ծէծի սպանալիքներ : Արբագիտի վաղցը , համոզիկը լեզուով կը ջանար հանդարացնել յաճախորդներու : որոնք վէճի բանուած՝ կը մունային խմելը :

— Զէ՛ , իրար անցնելու , յուզուելու բանմը շկար . Սայիտ նախատեսէլու մտօղվ չէր որ գոզ ու աւազակ բած էր Ապու Քէյթին . պարզաւ պէկ կատակ էր ու սասան օրիբ կատակը ներիէ : Էրաւ է որ Մուհամմէտ քիրած էր եռու սովի կնոջ , բայց նուսուփ ալ Մուհամմէտի հօր գիրեզնանին հայնոյեց , ուրեմն վէճը պէտք էր փակուած նկատել :

Եւ Արբագիտի հաշտութիւնը կնքելու համար երկու հակառակ կողմերուն մէյմէկ գոնեաք կը հրամցնէր իր կողմէն :

Աւ ահա՛ ձայներ կը բարեգանային , մնզմ , զիշող իւ հաշտարար .

— Մա՛լէշ , եա՛ Սիսի , մա՛լէշ , մա՛լէշ ... Ահ՛ , այց համայիշ , մոգական բառը որուն աղջւէ անենքը զինաթափ կ'ըլլահ : որ նզիս տացինք ամբողջ անզոգ , կարսպաթափ : հասմակերպոց փիլիսոփայութիւնը կը խատցնէ : Մեր լեզուին բացարար թիւնները շատ անզօր են թարգմանելու համար : ներողանատութեամբ : համակերպար թեամբ : կեսանքի պմէն

պատահմունքներու հանդէս բարձրամիտ ար-
համարհանառով լեցուն այդ բառը՝ Մա'լէշ...

Վնաս չունի, հոգ չէ կը նշանակի շատ
անպարհ, բայց կրնա՞նք ապահէ թարգմանել
երբ եղիպատացի ամուսին մը իր ննջանենեակը
մանելով՝ կինը կը գտնէ ուրիշ մը թեւերուն
մէջ եւ այդ ուրիշ խարուած ամուսին ուսը
ծեծելով կ'ըսէ, «Մա'լէշ» :

* *

Հէս-գիշերն մօս մեր վրանը պարպուեցաւ,
ձաշէլու և խմելու արարողութիւնը վերջա-
ցած էր: Արիսդիմի դիսկի մը պէս ինկաւ
գետին, փսիաթի մը վրայ, և սկսաւ խոր-
գալ, Հակառակ յոցութեան, ես չէի կրնար
քնանալու որոշմատալ և նախ այդ հասարա-
կաց անկողինը առ արդէն հնիք վեց հոգի
փոռած էին, յանկուցիչ չէր բնա, յիտոյ
բարորիթի վրաններուն մէջ գժիխային աղ-
մաւկը երթարով կը շասնար: Աթոռ մը առի
և վրանին գուրաը նատայ սեղանի մը առջեւ:
Բոզանոց-վրաններու շուրջն էր հիմա կենդա-
նութիւնը: Եղիպատացի, Սուրբացի, Գրպէ-
րբատանցի, Սուռանցի եւ Հայէշնեանցի
կիներ շարուն էին վրաններուն առջեւ, ի-
րենց ամբողջ տպեց հրապոյներով: Ճացա-
դութիւն մը այլանդակօրէն շպարուած աշ-
քերու: Կնազ ընթուիներու, մարտիրոսացած
կութերու, որոնց համախմբումը, հո՛ն աշ-
քին առջեւ, նողկանցավ խառն սակում մը
կ'ազդէր ինձիք:

Ֆէլլանները կ'անցնէին կը գառնային, յար-
րաւ ցանութեան նայուած քներ նեսելով ա-
նոնց, մինչ անոնց միաբերան կը գոչէի՞

— Ֆաղպալ, ես Շէյխ:

«Հրամանէ», մ'վ տէր ո:

Ումանք գլխու շարժումով մը ո՛չ կ'րաէին ու
կ'անցնէին կ'երթային: Ուրիշներ, տարսամ,
վարանոտ, պահ մը կը թալցնէին իրենց գը-
նացքը: մասնաւոր ուշադրութեամբ նայելով
կիներէն մէկան: Այն ասեն կինը ասաց
կը նեսուէր, կը խուժէր մարդուն վրայ,
թեւէն կը բռնէր, կը խօսէր, կ'ազակէիր,
կը պազատէր արպէսզի միասին վրանը եր-
թան: Ու երբ խօսեիրը անզօր մնային, ծի-
ծերէն մէկը կը քաշէր, գուրս կը հանէր բռ-
լորովին, ապանքէն նայու մը ցոյց տալու
պէս, կը սիմեր, կ'որորէր ափին մէջ, պըն-
դութիւնը կը գովէր ու շշափէլ կուսար
մարդուն:

— Վնաս չունի, մա'լէշ, ձեռքի զպցո՞ւր,
նայէ՛ ինչպէս պինդ է, ամբողջ մարմին
այսպէսէ»: ու վէջը վեր կը վերցնէր մինչեւ
ազդը:

— Շո՛ւփ, շո՛ւփ, քոյիս, քոյիս:

«Խայէ՛, նայէ՛, աղւոր է, աղւոր»:

Զիմ զիսեր ինչ ողորմուկ, անձկափն բան
մը կար իրենց այ ազաշառու ստիպումին մէջ:

— Շո՛ւփ, շո՛ւփ, քոյիս, քոյիս:

Վերջապէս մարդը տեղի կուսար:

Եւ կինը՝ յաղթական՝ մարդուն թեւէն քաշե-
լով կը տանէր վրանը:

• Հաշէի խմելու վրաններն ալ կը լեցուէին
կամաց կամաց: Ոստիկանական հսկորութիւնը
ա՛ իմաս, կէս-զիշերէն ենքը, վերցացած է
անոնց շուրջը, եւ նոյն իսկ ստիկաններն են
որ օրսան խնչչնքէն եաքը, իրենք ամենչն
առաջ, կամկատու նայուածք մը պարտցնելէ
եաքը շուրջենին, կը մտնան ներ, կը շա-
րուէին երկար փայտէ նստարաններու վրայ,
որոնք ազառու գորգով մը ծածկուած են: Ուրիշ
Արաբներ իւգան կը միանան իրենց, լուրջ,
ծանրախուն, մէկիթ մտնողներու պատկառա-
քով: Սեր, գաժան մարդիկ են ընդհանրապէս
վայրացաւած մարդովով ու անբանացած նայ-
ուութով:

Աւելի լաւ դիտելու համար զիրենք՝ աթոս
կ'առնիմ ու կ'երթամ իրենց վրանին առջեւ
եւ սուրճ մը կ'ապապերեմ:

Թան հոգիի շափ բոլորածեւ շարուած են
նստարաններու վրայ: Հօր հնիդ հասոր ստի-
կան, փաթթոցաւոր շէյխեր ու մոլլաններե:

Բա մը չին փիխանակեր իրարու հետ: Ա-
մնէն ալ ինորին մոսածման մը մատուուածի ե-
րեւոյթը աւնին, լուռ, մասածկոս, ժալլա-
պասիկ կծկուած նստարաններն վրայ, նայ-
ուածիննեն գետին աղղած՝ կը սպասէն: Ասդին
մանզալի մը գլուխը: Սուռանցի մը կը պատ-
րասէ կողան, հաշէի չուպուխը, նիսամերկ,
գուուզ, լայն ու զարձած շրթունքներով
մարդ մըն է, այրած փայտի մը պէս սեւ
ու չը:

Զաւուիր պատրաստէլ ետքը, գաւաթ մը
եւ օշարակի խոշոր շիշ մը կ'առնէ ու կը սկսէ
կարգով կէս-էկս զաւաթ օշարակ խմցնել նըս-
տողներուն: Օշարակը յատկութիւն ունի հա-
շէյխ ազգեցներուն կրակը կը գնէ, քանի մը անզամ
կը քաշէ, հաշէշը վառելու համար ու կը մօ-
տենայ նստողներուն:

Չուպուիը ինքը բռնած է . փողը միայն կը ներկայացնէ նստաղին որ աժով մը եւ կրիք չորս անգամ վրայէ վրայ կը ներշնչէ ծովիք , յետոյ խղդուելու աստիճան կը սկսի հազար ու գլուխը կը ձգէ կուրծքին վրայ :

«Բնոնուած» :

Հաշիւը գործած է իր ազգեցութիւնը , ու Սուտանցին կր շարտուակէ իր շրջանը : Անմնջն ալ մէկիկ մէկիկ կը բռնուին : Անոնք որ չեն աղջուած գեռ , նշան կ'ընեն Սուտանցիին որպէսի մէկ երկու անգամ եւս քաշել տայ չուպուիք : Բոլոր այս արարողութիւնը կը կատարուի առանց խօսք մը արտասանելու :

Բայց գեռ ամէն բան չէ լմնցած : Սեւ մարդուկը կը գունայն մանղային քով : Սուտանը կ'անէ , տեսակ մը բռւրգուա , մէջը հոտաւէտ բան մը կը զնէ ու կուգայ ինկել հոսիշիւներու քթին տակ :

Ա՛լ կրմա ժկյը կատարեալ է :

Հաշիչի չուպուխին ու ինկումէն գոյացած ծուխիով լեցած է ամբողջվանը . ծանր զգլիխ հոտ մը կը տարածուի մինչեւ դուրսը , հաշիշիւները կը սկսին տեսիլքներ ունենալ , ամսնք քաղցր , հեշտամոլ , ուրիշներ մոռայլ , ստակալի , իրենց խառնուածքին ու գրամազրութեանը համեմատ :

Անկաս , անկատար խօսքեր կ'արտարերեն քնչած վիճակի մէջ , ինքնիրեն խօսող մարդերու ցած ու խորհրդաւոր ձայնով մը , հեշտանքի խօսքեր ու տանելութեան խօսքեր : Մին իր սիրած կնոջ ամիրացած է , ուրիշ մը իր թշնամին կը սպասնէն :

—Դատա շահեցայ , կը մրմսայ մէկը , տիսուր , ցաւադին ծիծալով մը :

—Նա՛ , նա՛ , նա՛ , կը գոչէ միւսը , դաշունելու պէս թևելը շարժելով :

—Ձէյնէ՛պ , քիչ մըն ալ . . . քիչ մըն ալ . . . կը մրմինչ ուրիշ մը :

Սակայն արիշներ ալ կան որոնք իրենց կարգին կը պասեն ներս մտնելու համար : Սուտանցին կուգայ ու գրեթէ բռնի մէկիկ մէկի դուրս կը հանէ հաշիշամոնները , որոնք՝ կէս-քուն կէս արթուն , սայթաքելով կը փորձեն քաշել :

* *

Աստուն ժամը չորսն է եւ գրիթէ լուսանալու մօտ Ռտքի կ'եւլլը անհամեր ու կը սկսիմ քաշել մը վրանին շուրջը , սպասելով արշալոյ :

սին որպէսպի կարենամ վերագառնալ ազարակ : Իրիկուընէ ի վեր տեսածներն տարրեր այլ հաւասարապէս տիսուր եւ անհանոյ տպաւորութիւններ գործած էին վրաս ու իրենց ամբողջութիւնը հրմա չեմ գիտեր ի'նչ անրացարելի եւ խորին զգուանքի մը կը փոխուէր :

Որովայնապարի վրաններուն մէջ Ժխորը կը շարունակուէր : Թէեւ ոչ առաջուան չափ խըւլցուցիչ : Ճիշտ մեր վրանին քով կանգնուած վրանի մը մէջ կը լսէի թմրուկի ու սրինդի ձայնները : Լուսալուն դեռ կըս ժամ կար , քաւլէն յոյնած էի ու քիչ մըն ալ սատանան զիս մղելով մայա վրանին ներս :

Կը կարծէի թէ ներսը ուրիշ հանդիսականներ ալ կային : Զէ՛ , բնաւ մարդ չէր մնացած : Թմրուկն ու սրինդը կը հնչեցնէին պարզապէս միմամիտները քահելու համար : Շարժում մը ըշի գուրս հլւելու , բայց արդէն ուշ էր . պարունակն եկած թեւս մասած էր ու աղակելով զիս դէպ ի բազմոցը կ'առաջնորդէր , հրավանայուածքներ ուղղելով ինծի ու մօրուքս ու այսերս շոյելով :

Նսանցայ :

Երաժիշտները , Սուտանցի սեւ մը հւ եպտի մը , նոր եռանդով սկսան իրենց խուժդուժ երաժշտութիւնը :

Ալմէն քասթանէթները ձեռքը անցուց , գէմ կայնեցաւ , շնորհաւել ըլլալու յաւակնութեանը խոնարհութիւն մը ըրաւ եւ սկըսաւ պարել : Զէ՛ , հաւատացեք , գեղեցիկ չէր պարունակն Քառասուն տարեկանի չափ կ'երեւար : Սարահամելի կերպով ներկած էր երեսը , աչքերը , կուրծքը , մազերը , թեւերը , փորքի վերջապէս ինչ որ կարելի էր ներկել իր մարմնոյն վրայ : Այլանդակ ընքուիներ շինած էր որոնք գրեթէ իրարու կը միանային . մաղերը՝ ծոծրակն ի վար կախուած՝ աջ ու ձախ կ'օրորուէին գլխին շարժումներուն համեմատ : Կարճ , կարմիր շրջազգեստ մը հագած էր որ հազիւ մինչեւ ծունկը կ'իջնէր , ցոյց տալով ամրող սրունգները գոյնզգոյն գուլցաներով : Ութքը՝ ճերմակ մետաքսէ կիսակօշիկ երկար կրունկներով , կանջքն ու թեւերը հուրանի , միայն կուրծքին վարի մասը , մինչեւ փորը , սեղմած էր նեղ ժրէտով մը , իսկ փորը թափանցիկ թիւլի մը տակէն կը տեսնուէր :

Սկսաւ իր շրջանները , իր եռեւ առաջ կը բումները , մարմնոյն բոլոր ծամածութիւնները որոնք սրովայնապարը կը կաղմնէն : Աւենի ասեն ուագինծայրերուն վրայ կեցած :

փորք վեր վեր կը նետէր . Յասոյ , պարելով
հանդերձ , կամաց կամաց քովս մօտեցաւ ,
գրիթէ ծունկերուու զպելու աստիճան , նոյն
յայրաւ , լիսի շարժումները շարունակեց ,
առնելիքրէն աղեղ ժպիտ մը շրթունքներուն
վրայ :

Պահ մը պարելը զարբեցոց ու քիվ գալով
ինդրէց որ մէջ-մէկ օդի կամցնեմ իրեն ու եւ-
բաժիշտներուն , ևս օդին խնկլու համար եկաւ
նասիլ ծունկերուու վրայ , թեւին մէկը զլիխ
շուրջը անցուցած : Բոլոր ասոնք վատառողջ ,
աղտոտ զրգուում մը յառաջ բերած էին մէջս :
Ուսքի ելայ մեխնկու համար , մինչ պարունքն
ծիսա վաթթուած : Կը համբուրքը զիս , աղա-
չելով որ չենանամ ու օղի մըն ալ խմցնեմ :
Հինգ զուրուշ տուի ձնոքը ու զուրու նե-
տեցայ :

Լուսացած էր : Վրաններէն դուրս , գալարին
մէջ պտոյս մը ըրի ու վերադարձաւ : Արիսդի-
տի , քանչն արթնցած , իր օգնականներով ,
կարգի կը զնէր վրանը : Միասին նասեցանք
տուի մը անձնելու համար եւ պատուի իրեն
թէ ինչպէս անցուցած էր ամբողջ գիշերը :
Երբ պարուիրն խօսքը ըրի , խնդալով ըստա .

—Կը ճանչամ զինքը , կեցիր կանչեմ ու
սուրենը մէկտեղ խմնք :

Ուզեցի արդիւել զինքը , բայց ինքը ար-
դէն նստած տեղէն կը պուար :

—Մարլունի՞ , եկի՞ ւր սուրճ մը խմէ :

Թիէ մը ետքը ներս մասս , էրիկ՝ մարդու-
աշեթ մը հազար , բայց միշտ կամ շրջա-
զգեստով : Մետաքսէ կիսակօչքներուուն տեղ՝
կարմիր մուճաներ կը կրէր : Դէմքը լուացեր
էր ու թոռմած այտերը մէջտեղ ելած , իսկ
ընքուիները անյայտացած էին : Մազ չունէր
բնաւ ու զլուիր գէս մը յրած էր :

Արիսդին ինձի նայելով ակսաւ քահ-քահ
խնդաւ :

Պարունի՞ յիսուն տարեկանի մօս նպտի մըն
էր պարզապէս ...

Ալանց սուրճս խմելու , առանց բարեւ տա-
լու , ամօթով ու զզուանքով զուրս ելայ վը-
րանէն ու շունչս առի իշապանիս քով , վայր-
կեան մը առաջ փախչելու համար էլ Պազէն :

ԵՐԱՒԱՆԴ ՕԾԵԱՆ

Հնուոգիներն ու ըստական թշթակաւթիւնները
որք օրի կը հուզորդէն իրենց շար ամփումներով լ.ա
դիք դեսպանախորդունքն գիտականիքան ծիգերուն
արդիւնքը . բայց այդ երեւութիւն բարյալուն ու
գեղեցկագիտական նշանակութիւնը-իր կորենորդուն
ինասոք թերթւու , առ այժմ՝ - գրական մը միոյն
տիտի կընուր սմբանեւ ու թարգմանել : Բայ Ասոն , որ
Զարին նախանձեանութեանը իսնդպավա ջատագովով նե-
րէն մէկը եղաւ առաջին վայրիտանէն , լու չէ մէկնե-
ցաւ , «Ժուանալ» լորդունը իրեր թշթակից , ինսա-
րանիուրուցիքն գիտածութիւնը սեւակես ու համոր
մէկ քանի համարտական յօդուածներու մէջ : Կը հրատա-
րանք մարդուանութիւնը իր տառջին յօդուածին , որ
մտածման ու արաւոտք շքեղ էլ բնէ է :

—○○—

ՀԱՅԱՏԱԽԻ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ

ԼԱ ՀՃ , 21 մայիս 1899

Լա ՀՃի մուսէնին մէջ , շատ հին կարմրորակ
աղիսէ չէնքերուն մօս որոնք կեղրոնական
ջնոցին ջուրերուն ծոցը կը ցոլանան , կը
գունուի Բամբարանու Հուներուը Մերսնի մըն
է : Իր աշուրներու թշերեւս փակ են կնկանի
աշխարին , կը թուր զննել , իրմէ նեռուն
ժամանակին փուլերը , ժողովուրդներու կը-
ուինները եւ խորհուրդը յանդուազն ցեղերու որ
կը հիմնարկն ու Կ'աշխարհականէն , բնու-
թեան ու մրցակից ժողովուրդներու գէմ կը
մաքառին : Տարիներէն խոռոշացած զէմքին
վրայ , մարտ կը փորձուի փնտուել : ինչպէս
ինորուուրու հողագեանի մը ձալքերուն մէջ ,
հետքերն այն փաղաքներուն որոնցմէ ելան ի-
լինամինն ու դրոյ մնծ պայքարներուն մար-
տիկները : Մաթմաֆի ճակատը տառապանքնե-
րը կը կրէ յողովուրդներուն որ իրար բզգկ-
տեցին : Հերոսներուն ատելութիւնը . զոր իր
բաները երգեցին , երեսը առ յաւէտ պոստեց :
Անցնակին մածարոյ զէմքն է որ եղարյասապան
Կունենուն շշանը Կ'ողբայ և Մուսէնին
քանի հաշակերտներուն մէջ , ասի ամենքը
կը զերազանէ : Ենոյն ինքն մարդկութիւնն է
որ , ծերունիին արտայայտութեամբը , իր
մարդապանական գինովութիւններուն վրայ ,
կը կոկծայ :